

## Զմրանի առողջապահութիւնը

Եղանակներու էն չարաճճին, ձմեռը, արդէն զգացուց իր գոյութիւնը՝ հրաւիրելով մարդկութիւնը վերաբկուներու և մուշտակներու մէջ ապաստան փնտուելու: Հետզհետէ պիտի գան ձիւնն ու փոթորիկը, բուքն ու բորանը, անձրեն ու սառոյցը՝ բերելով իրենց հետ հիմնեցութիւն և չարչարանք:

Այս առթիւ՝ պարտք կը համարենք մի քանի տարրական ժամօթութիւններ տալ ձմրան առողջապահութեան մասին, նպատակ ունենալով՝ չարը խափանել, որքան որ կարելի է:

Խտացնենք մեր թելադրութիւնները:

1. — Առաւօտուն, առանց տաք բան մը ուտելու տունէն գուրս մի՛ ելլեր: Երբ ստամոքսը տաք ուտելիքով լեցուած է, մարմինին արտաքին մասերուն մէջ արեան շրջանառութիւնը աւելի կանոնաւոր կ'ըլլայ և այսպէս մոռւքը կ'արգելուի:

2. — Տունէն գուրս ելած պահուդ միայն՝ գլխարկդ և վերաբկուդ հազիր: Որովհետև վերաբկուն հազնելին վերջ, երբ տաքուկ սենեակիդ մէջ ատեն մը մնաս ու ապա դուրս ելլես, այն ատեն վերաբկուն անօգուտ բան մը կը դառնայ քեզ պաղէն պաշտպանելու համար:

3. — Նոյնը շիտակ է ձգախէժի (լասթիկ) կրկնակօչիկներու համար:

4. — Փողոցին մէջ, քթէդ շունչ առ և բերանդ գոց պահէ առանց կոկորդդ վիրաւորելու չափ բարձրածայն պոռալու, Պաղօդը քթէն պէտք է ներշնչուի, որպէսզի թոքերը չհասած մի քիչ տաքնայ:

5. — Մագերդ, գլխուդ ճերմակ մորթը երեցնելու չափ կարճ մի՛ կորեր: Բնութիւնը մեզմէ աւելի խելօք է. եթէ գանկիդ վրայ մազի պէտքը չըլլար, հոն առաւորէն մաղ չէր բուսներ:

6. — Ձեռքերդ լուալէ վերջ լաւ մը չորքուր կակուդ անձեռոցով և ապա կէս առ կէս կլիսէրին ու վարդի ջուրէ շինուած հեղուկով դանոնք օծէ ու շիէ: Այս միջոցաւ ձեռքերդ փափուկ կը մնան ու պաղէն չեն ճաթիր:

7. — Եթէ բրդէ դուլպայ հազնելու ստիպումին տակ ես, աւելի լաւ է, որ բրդէ գուլպային տակէն բարակ մետաքսեայ դուլպայ մը ևս հազնիս, որովհետև բուրդը ուղղակի մորթին հետ երբ չփուրք քերուտուք կուտայ: Շապիկներու համար ալ նոյնը ճշմարիտ է:

8. — Պաղառութեան ատեն ժողովուրդին կողմէ գործածուածմիջոցը, այսինքն՝ կրծքին վրայ թուղթ դնելը, օգտակար և պիտանի:

սովորութիւն մըն է: Թուղթը երբ վատ հաղորդիչ նիւթ կը պաշտպանէ կուրծքը և չի թողուր, որ մարմինի տաքութիւնը խլուփ պաղօդէն: Թուղթին տեղը Փանելայի կտոր մըն ալ կը բռնէ:

9. — Զմեռ ատեն շատ նեղ ներքնազգեստ մի՛ կրեր. թոյլ հագուստեղինը աւելի շատ օդ կրնայ ամբարել իր ծալքերուն մէջ և մարմինին տաքութենէն տաքցած օդը լաւ կը պատսպարէ նոյն մարմինը:

10. — «Աննշան» և «անկարեռը» պաղառութիւններու ատեն մէկ երկու օր անկողին կեցիր և կամ տունէն դուրս մի՛ ելլեր, ցապաքենում: Որովհետև կողատապը, թոքատապը և ինֆլուէնցիան յաճախ այդպէս «աննշան» պաղառութիւններով կը սկսին: Մի՛ մոռնար, թէ ժամանակին եղած նախազգուշութիւնը վերջէն ըլլալիք դարձանումէն շատ աւելի կարեռը է:

11. — Բարեկամմներու այցելութիւն տուած ատեն, երբ վերադառնալու փորձը՝ ընէք, ի սէր Աստուծոյ, ձեր մանուկները լաւ մը փաթթելէ վերջ տաճկական բաղնիքի չափ տաք խոհանոցին մէջ խօսքի մի՛ բռնուիք:

12. — Ձեր տուներու տաքութեան աստիճանը նոյնը պահեցէք: Ցերեկ ատեն 18 – 20 աստիճան (սանթիկրատ), իսկ գիշերը 15 – 16 աստիճան տաքութիւն բաւական է:

13. — Զմեռ ատեն խոհանոցը ժամանցի տեղ մի՛ նկատէք Խոհանոցի օդը միշտ աղքատ կ'ըլլայ թթուածինով: Որովհետև վառարանի մէջ վառող ածուխը կը վատնէ ձեր թոքերուն համար շատ պիտանի եղող թթուածինի պաշարը:

14. — Օդային կազէ (gaz) վառարան գործածելու հարկին տակ դանուող ընտանիքներ պէտք է որ յաճախ պատուհանները բանան նոր և անաղարտ օդ ընդունելու համար: Գիշերը քնանալու ատեն այսպիսի վառարաններ պէտք չէ որ վառուած վիճակի մէջ մնան: Այս թելադրութեան չանսացողներ գլխու ցաւով, գլխու պտոյտով, ստամոքսի խառնուքով և երեխն ալ մահով կը քաւեն իրենց յանցանքը: (Խմբ. – Այս թելադրութիւնը լրջօրէն նկատի պէտք է առնեն ֆրանսայի մեր այն հայրենակիցները որոնք թէ իրը ննջասենեակ և թէ իրը ճաշարան խոհանոց ծառայող պանդոկի իրենց միակ սենեակին մէջ, ածուխ կը վառեն սովորական վառարանի մը մէջ թէ տաքնալու և թէ կերակուր եփիելու համար:

15. — Զմեռ ատեն տաք ջուրով երես լուալու սովորութիւնը յիմարական է, պաղ ջուրով լուացուած և ապա չորցուած երեսները աւելի շուտ կը տաքնան: Տաք բաղնիքէ վերջ պաղ ջուրով սրսկում կամ օծում նպատակայարմար է: Բաղնիքէ վերջ մինչև երկու ժամ տունէն դուրս ելլել ներելի չէ:

16. — Զմեռը նոյն սաստկութեամբ չի շարունակեր . ատեն ատեն պաղը կ'անհետի : Այսպիսի ժամանակներուն վերարկուն մէկ կողմ շպրտելու չէ : Պաշտպանուելու է մինչև գարուն :

17. — Վերջին խօսք մըն ալ ասեղնագործի սիրահար մեր տանտիկիններուն : Զմեռ ատեն զիշերները կ'երկարին , ու մեր տիկինները նոր թափով կը ծոխն ասեղնագործի վրայ , շատ հեղ վրայ տալով իրենց տեսողութիւնը : Ասեղնագործութիւնը լաւ է , սակայն , չափաւորութիւնը , ամէն բանի մէջ , լաւագոյն բանն է :

Պոստըն

ԲԺ. Ա. Ս. ԱԲԷԼԵԱՆ

## Օրուանի հիւանդութիւնը

1918-ի մահասվիւռ համաճարակէն ի վեր «կրիփ»-ը (Grippe) կը տեէ հարրուխի կամ ցնցղատապի (bronchite) ձևին տակ , յաճախ թեթև , երբեմն ալ աւելի կամ նուազ բարդութիւններով : Այս միջոցին խոկ բաւական լուրջ համաճարակներ ծայր տուած են զանազան տեղեր և Փարիզի մէջ բազմաթիւ են այն տունները ուր քանի մը հոգի միանդամայն «կրիփ»-է անկողին ինկած են :

Կրիփը հիններուն գիտցած և 90-ական թուականներուն համաճարակող «էնֆլիւէնցա»-ն , որուն 1918-ին չեմ գիտեր ինչու , սպանիական տարապ հազցուցին և կոչեցին «էսբանեօլ» : Հայերէն «ղում» բառ մը ունինք , և մենք այս բառը պիտի գործածենք , քանի որ օտար կոչումներէ աւելի անիմաստ չէ :

Դումը ուրեմն վարակիչ և հազուադէպ կերպով արագօրէն համաճարակող հիւանդութիւն մըն է , որ 40 - 50 տարին անդամ մը բուռն յարձակողական մը կը կատարէ մարդկութեան վրայ և քանի մը ամսուան մէջ աշխարհի շրջանը ընելով , մահ ու սարսափ կը սփոռէ ամէն կողմ : 1918-ին միլիոնաւոր երիտասարդ կեանքեր հնձեց ան , հինգ միլիոն միայն հնդկաստանի մէջ : Յետոյ տարիներով կը մարի , իր ետև թողննելով յետնորդ ուժեր , որոնք կրակը վառ կը պահեն փոքր ու թեթև համաճարակներու ձեխն տակ , մինչև յաջորդ յարձակողականը :

Դումի սկզբնական ախտանիշերը ծանօթ են շատերուն : Բոլորովին առողջ վիճակի մէջ , մէկը յանկարծ ընդհանուր խոնջութիւն մը անբացատրելի յոդնութիւն մը կը զգայ , որուն հետ նաև գլխի ցաւ , թեթև զող և յետոյ ջերմութիւն : Ուժառապառութիւնը յաճախ այնքան սաստիկ է և հիւանդը այնքան անէացած կը զգայ ինքզինքը , որ «էնֆլիւէնցա»-յի համաճարակի միջոցին հիւանդութիւնը կը կոչէին